

# ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ԶՕՐ ԺՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Բ Ե Թ Ղ Ե Հ Է Մ Ի Ս Ո Ի Բ Բ Ա Յ Բ Է Ն

Ժ Ո Ղ Ո Վ Ո Ի Բ Դ Հ Ա Յ Ա Յ

ՈՐ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Կը խօսիմք ձեզի Բեքղեհէմի մեր Տիրոջ Ծննդեան սրբա-  
վայրէն, ուր մօտ երկու հազար տարիներ առաջ ծնաւ աշխարհի  
Փրկիչը: Աստուածային մանուկը որ վերստին կը ծնի մեր հոգի-  
ներուն մէջ, խորհուրդն ու մարմնառութիւնն է սիրոյ եւ խաղա-  
ղութեան, ինչպէս յայտնեցին հրեշտակները ծննդեան սրբազան  
գիշերուան մէջ:

Աէրն ու խաղաղութիւնը երկուորեակ զգացումներ եւ իրո-  
ղութիւններ են, զիրար կանչող եւ ամբողջացնող: Սիրելի, ազա-  
տագրել է մարդը, վերածելու գայն հրեշտակի մը՝ որուն մէջ եր-  
կիրն ու երկինքը հաշտուիլ կարենային: Անձնասիրութիւնը, որ-  
կրածէտ ցանկութիւնները ազգերու, հասարակաց պարտութեան  
վերջ, հարիւրապատկած են ատելութիւնը ժողովուրդներու մի-  
ջեւ: Գժտութիւնը չարիք մըն է, պատերազմը՝ ոճիր, իբրեւ ամե-  
նէն անգութ յայտնութիւնը ատելութեան: Երբ օր մը գոհերը կա-  
րենան գրաւ իրենց դահիճներուն, այն ատեն մեր բնութեան եւ  
կեանքի ցաւագին աղջէն պիտի կրնայ բխիլ սիրոյ եւ խաղաղու-  
թեան գարունը:

Այսօրուան քաղաքակիրք կոչուած աշխարհը նորէն կը  
քնդայ շառաչիւնովը փլատակներուն: Մարդիկ ատելութեան եւ  
բռնութեան գինովութեան մէջ ինքզինքնին կ'սպառեն, որոշելու հա-  
մար քէ ո՛վ պիտի ունենայ աւելի մեծ ածու մը եւ խոշոր քսակ մը:

Բանականութիւնը, մեր օրերու գիտութիւնը չկրցին կըշ-  
տացնել հոգին: Համբեցիմք աստղերը, կապեցիմք աշխարհները  
գաղափարներու մետաքս քելերով, բայց իրերը յամաօրէն մեա-  
ցին միշտ նոյն: Փորձեցիմք արուեստը, բայց մեր կարողութիւն-  
ները յուսահատութեան տարին մեզի, վասնզի բացարձակը, որուն  
սեւեռուեցան մեր աչքերը, ձեւերու մէջ կարելի չէ ամփոփել:

Սիրելի կը նշանակէ յաւերժութիւնը գրաւել եւ լեցնել գայն:  
Աստուած միայն կրնայ վերջացնել ինչ որ սէրը կ'սկսի: Այս անհա-  
ռելի սիրոյն է որ կ'ակնարկէ առաքեալը, երբ կ'ըսէ. «Եթէ մարդ-  
կային բոլոր լեզուները խօսիմք և հրեշտակներու բարբառն ալ հաս-  
կընամք, եթէ սէր չունենամք՝ ոչինչ եմ»:

Մարդկութիւնը պէտք ունէր այս գիշեր մարմին առած սի-  
րոյ իշխանին, աշխարհը տաքցնող Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի  
վերածէր մեր կար, պղտոր եւ գունատ մեր խորհուրդներուն

պարզեցնելու ստեղծումին հրաշքը: Հոգին որ չի գար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յանբժական ժայթքն ու բխումն է լոյսի եւ սիրոյ, որ մեզի կը բերէ հաւատարիքը թէ մարդուն տրուած է այլ-եւս իր կեանքը այլակերպելու, պայծառակերպելու աստուածայինին մէջ եւ գայն տանելու յանբժին:

Իսկ խաղաղութիւնը պտուղն է սիրոյ: Աշխարհը միշտ սուրբի եւ հերոսի լուսապսակներով պատուեր է խաղաղութեան առաքելները: Անոնք մեր օրերու բառով կոչուին բարեկարգիչ, եղբայրութեան ֆարոց կամ առաքիւնութեանց ասպետ, մարդեր են որոնք կը ջանան մեղմել մեր ներքին բռնկումները եւ կարելի հաւասարակշռութեան իջեցնել պատճառները՝ որոնք գմեզ իրարու դէմ կը գինեն: Այդպիսիներուն է որ կ'ակնարկէ մարգարէն, երբ կ'ըսէ. «Իբրեւ զի գեղեցիկ են ի վերայ լեռանց ոտք աւետարանչի համբարուն խաղաղութեան»:

Գիտեմ թէ դուն կը հաւատաս, հաւատացած ես միշտ, ժողովուրդ Հայոց, արդարութեան, սիրոյ, խաղաղութեան եւ անոնց փրկարար փառքին: Գու պատմութիւնդ արնագեղ եւ հսկայամարտ ֆերթուածն է այդ խոյանքին: Գուն կըցար ինքզինքդ ըլլալ, ու յարատեւել, որովհետեւ հաւատացիր Բեթղեհէմի խորհուրդին եւ ամէն տարի մանկացեալ Աստուծոյ հետ կըցար մայրացնել քու հոգիդ:

Ինչ փոյթ գառանցանքը մարդերու, շտապիւնը կործանումներու, պաշտամունքը ուժին եւ մամոնային: Մենք կը հաւատանք որ իր տիեզերական սէրը, ցանուած մարդոց հոգիներուն մէջ, կ'անի ու կը մեծնայ ամէն օր, ըլլալու հսկայ ծառը եղբայրութեան, իր հովանիին ներքեւ առնելու ամբողջ մարդկութիւնը՝ համաձայն իր պատգամին:

Խաղաղութեան իդձերու եւ ռազմաշունչ կիրքի խառնուրդ մըն է կեանքը, եւ ատոր համար թերեւս գեղեցիկ: Բարիին ու չարին հակամարտութեան հանդէսն է անիկա, ուր արդարութիւնը իր ուժը կը փորձէ ամէն ֆայլափոխին, հակառակ իր առջեւ ցցուող արգելիներուն: Յամբ բայց ամուր գնացով մարդկութիւնը դէպի անարիւն պատերազմ, այսինքն կենդանի խաղաղութեան կ'երթայ, ցից ու դերբուկ ուղիներով:

Ժողովուրդ Հայոց որ ի սփիւռս աշխարհի, նուիրական այս գիշերով կեցած Սուրբ Ծննդեան վեհավայրին մէջ, քեզի կը փոխանցեմ աւետիսը, որուն հաւատքը քան դարերէ ի վեր կը լիցնէ եւ կը գորացնէ մեր քրիստոնէական կեանքը: Զայն քեզի կը փոխանցեմ նոյնութեամբ, իբրեւ Տիրոջ արիւնով քաթախուած նշխարը:

Աղօթեմք ի սրտէ, որ Բեթղեհէմի երկնքին վրայ յայտնուած աստղին լոյսովը լուսաւորուին աշխարհի ղեկավարներուն միտքերը, տեսնելու համար խաղաղութեան իրական քամբան, որայէտզի կարելի ըլլայ սէրն ու խաղաղութիւնը հաստատել այս երկրի վրայ, Աստուծոյ փառքին և մարդերու բարիքին համար: Ամէն:

18 Յունուար 1978

Ս. Ծնունդ